

Տարգարեին գերեզմանն կը կարծեն, և մահմետականք ալ մեծ պատիւ տալով չեն ուզեր որ զային այն տեղոյն : Իսոր մօտ երկու գեղ ալ կան խորապատ և Քանինձուք, երկու հին քաղաքներու տեղ, թէպէտ գեռ ց ստուգուեցաւ որ քաղաքներն ըլլալին :

Այս տեղերուս վրայ գտուած ու պաձե արձանագիրներէն հիմայ այս շափս իմացան, որ Քաղաքի կամ Եկեղիւթի հիւսիսային արեմուեան կողմը շինուած պալատը՝ Խորայելացւոց Եղիպատուեն գառնալու ատենները շինուած է, իբրեւ 1500 տարի Քրիտոսէ առաջ, և թէ նոյն ժամանակները վեց թագաւոր ետեւէ ետեւ՝ Եինուէի մէջ թագաւորեր են . ասոնցմէ մէկն է այն պալատան շինողն Արդանաբազոս անունով, որ յայտնի է թէ վեց եօթն հարիւր տարիով հին է քան զանուանի կնամարդի Արդանաբազը, որուն ատեն Ասորեստանեայց ինքնակալութիւնը կործանեցաւ . արձանագրութեան սկիզբն է այսպէս . “ Այս ապարանք են Արդանաբազու խոնարհ երկրը . ոլոգուի ( աստուածոյն ) Աստարաքայ . . որ է Եսրաք չաստուածը զոր սուրբ Դիկք կը յիշեն ”, և որուն դիմաց Եենեքերիմ թագաւորը երկրը պազութիւն ընելու ատեն՝ երկու որդիքը զինքն սպանեցին և փախան ՚ի հայաստան . արձանագրութեանը մէջ Աստարաք Հայր և թագաւոր և խնամակալ աստուածոց կանուանի, մէկ խօսքով ամենէն մեծ աստուած, կամ Արոնոս ըստ Յունաց : “ Եցն թագաւորին համար կը ըսէ արձանագիր մը, թէ մեծ անապատէն անցնելով զնաց հարկ առաւ Տիւրոսի, Աիդոնի և Փիւնիկիոյ ուրիշ թագաւորներէն : Աւրիշ արձանագիր մ’ալ Արդանաբազին որդին կը յիշէ Դաւմումքար անունով, որ 30 տարի թագաւորեր է, շատ կտրիճ և անգութ մարդ է եղեր, շատ պատերազմներ ըրեր է, շատ տեղերու տիրեր, շատ տեղ ալ աւրըշտրկեր է, շատ

աւար ու գերի առեր է, և պատերազմի մը մէջ հազար իշխան ջարդեր է . 30 տարիին վերջը յագնելով կամ ձանձրանալով՝ ինքը ետ կեցեր է պատերազմէ, բայց իր տեղ իր գործակալաց մէկը կը զրկի եղեր՝ նոյնպէս աւրելու և աւարելու : Այս բազմայազթ թագաւորիս վրայօք ուրիշ արձանագրութիւն մ’ալ զառեցաւ հսկայածե ցուլի մը վրայ փորագրած, ուր առած աւարներուն մէջ կը յիշատակուին ուկի, արծաթ, ձի և կրկնակուզ անապատի կենդանի, որ է ուզտ :

Այս և ասոնց նման արձանագրութիւններ Ասիոյ հին պատմութեանը մեծ լոյս պիտի տան . մանաւանդ թէ, բոլորովինն նոր դուրս պիտի հանեն աշխարհիս ամենէն հին մեծ ինքնակալութեան այսինքն Ասորեստանեայց պատմութիւնը, որոնց թագաւորներուն անունը միայն ունինք, և չենք գիտեր թէ 1300 տարի ինչ կերպով բոլոր Ասիոյ միապետ եղան, հանդերձ իրենց թոյլ բարքովը :

\* \*

#### ԱՇԽԱՏԱՀԱԳՐՈՒԹԻՒՆ

Աշճերի Քաղաքներուն Վրայ ուղեկութիւն :

Աշճերի մէջ Քաղաքիլ ըստուած ազգ մը կայ որ շատ ատենէ ՚ի վեր Արագներուն հետ նոյն կը կարծուեր, սակայն ձննչուեցաւ որ Քաղաքիները անոնց հետ նմաննութիւն մը չունենալէն զատնաե անսնց թշնամի ալ են :

Արագներուն մազերն ու աշուքները ուեն . իսկ Քաղաքիներունը կապուտ, և ընդհանրապէտ իրենց երեսի գոյնը Արագներէն աւելի Ճերմակ է : Արագներուն երեսը երկայն է, և բարձրավիզ են . իսկ Քաղաքիներունը քառակուսի և կարծնավիզ են :

Արագները ծոյլ են, ընդհակառակն Քաղաքիները աշխատիլ կը սիրեն . աշ

խատութիւն գաճնելու համար հեռու տեղուանք կ'երթան։ Դաղղիացւոց Աշխերի մոտած ժամանակը ասոնցմէ շատը որմնազրութեամբ գաղղիացի գործաւորաց կ'օգնեին։

Վապիլը Արապէն աւելի չափաւոր է կերակուրի ու ըմպելեաց կողմանէ, երկու ստըկի հաց կը բաւէ իրեն կերա կուրի համար։ և երբոր Արապը իրեն շահածը կամ անիրաւութեամբ ժողը վուածը իրեն զուարձութեանցը համար զեղխութեամբ կը շուայլէ, Վապիլը ասոր ներհակ ունեցած ստակը բանի բերելով, իրեն հարկաւոր եղած բաները կը դնէ. որ են նախ հրացան մը, վերջը եզ մը, ու անկեց ետեւ կնիկ մը. իսկ աւեցածը շահու կը դնէ։

Արապը չափազանց սիրով ձի կը սիրէ. իրեն ամենէն մեծ փառասիրութիւնն է լաւ ձի հեծնալը. ձի մը զնելու համար հազարներով Փռանքի չի խնայեր. ձի ալ չի գտնայ՝ դոնէ կ'ուզէ որ և իցէ դրաստի մը վրայ հեծնալ։ Վապիլը հեծելութեան այնչափ սէր չունի, և շատ ատելի է իրեն մատակ է շը. իւր փառքը զէնքն է, և միշտ փայլուն կը պահէ զանոնք, իսկ ընդհակառակն Արապինը միշտ ժանդահար է։

Արապն է մնափառ, գուոզ, նուատամիտ և խաթեքայ. իսկ Վապիլը խիստ, սուտը կ'ատէ, և զուրիշը կը պատուէ։ Արապը իր զիսաւորին կամ թշնամին, ուսկից որ վախ ունի, ձեռքը պազնելու համար զբեթէ մինչև զետին կը խոնարհի. իսկ ընդհակառակն ամենէն իւեղձ՝ Վապիլն ալ որ և իցէ մարդու հետ ինչուան նաև մնջապուտներուն (որ իրենց խմաստուն ու պատուէլի մարդիկն են) ընտանեքար բարե կու տայ բարե կ'առնէ, ու թէ որ յանկարծ զիմացինը չի բարեւէ վրէ ժիշնզրութեան համար զէնքը վրան կը չուկէ։ Վապիլներուն օտարասիրութիւնը ազատ է ցուցամնլութենէ և շատ սիրով կ'ընդունին օտարները. ընդհակառակն Արապին հիւրասիրութեան մեծ զրգիւր մնապարծութիւնն է։

Վապիլը կախարդութեանց չի հաւա-

տար, և ոչ հմայեկներուն՝ ազգեցութեանցը. բայց սատանաներէն կը վախէ, անսանկ որ գիշերը առանց զանոնք յանուն ամենակարովլին Աստուծոյ եր. գուընցընելու՝ տնէն դուրս չելլեր։ Ավախչի այն տեղուանքներէն ուր որ արիւն թափուեր է, վասն զի սատանան արիւնը ու արեան թափուած տեղը կը սիրէ՝ կ'ըսէ։

Վապիլները Արապներուն պէս ի. րենց մարմինը գցնզգցն կը ներկեն. ու իրենց կնիկները երեսներնուն, Ճակատներնուն ու քթերնուն վրայ խաչ կը քաշեն, որ շատ զարմանալի ու դիտելու բան է, վասն զի խուրանէն ալ, մարապուաներէն ալ արգելեալ է այս բան։

Վապիլ կնիկները աւելի շատ ազատութիւններ ունին քան թէ Արապ կնիկները, և ընկերութեան մէջ աւելի մննող ելլող են։ Արապ կնիկ մը և ոչ իրեն երկանը հետ սեղան կը նստի, ընդհակառակն Վապիլ կնիկը բոլոր ընտանիքովը սեղան կը նստի, նաև սեղանը օտարական մըն ալ եկած ըլլայ։ Վապիլ կնիկները կրնան նաև ե. րեսնին բաց տնէն դուրս ելլել. իրենք տանը կերակուրը կը հոգան, իրենք կը գնեն, իրենք կը ծախեն. վասն զի երեկ մարգիկ իրենց ամօթ կը սեպէն այս տեսակ գործողութիւններ ընելլ։

Խնչուէս որ կ'երեւայ Վապիլները ։ Արապներէն աւելի բազմաթիւ են։ Ո. վորաբար Ճուրձուրա լերանց վրայ կը քնակին, որ Աշեղիկէն շատ հեռու չ'։ Դաղղիացւոց բանակը շատ զարմայակարուր ազուոր շնուռած աներ գտան հոս, որ ընդհանրասպէս Արուպայի գելլու տեսիլք մը կու տան։ Ը ատ ճարտար ժողովուրդ է. ամէն բան ձեռքին կուզայ, հրացան, փայլուն զէնքեր, և նաև սուտ ստակ շինել։ Ը ատ ջանքով կը մշակեն իրենց պարտէզները, ու ազուոր ծաղիկներով կը զարգարեն։

Հաւանական է որ Վապիլները Աշեղիկէի հին ընակիններն ըլլան, բոլոր Ճողվմայեցւոց ձեռքը եղած քաղաքնէ։

րուն ու հարուստ երկիրներուն մէջ բնակող ժողովուրդը , որ Արապներէն հալածուելով իրենց տունը տեղը թողած աս լեռները ապաւինած ու այն տեղի բնակչացը հետ խառնուած պիտի ըլլան : Հիմա բոլոր ՈՅՆԵՐԸ ըստաւած լեռները բռնած են՝ թաւնուզէն մինչեւ Մարոք . Արապներէն անկախ են և իրենց ազատութիւնը պահելու վրեժ խընդիր : Մասնցմէ շատերն ալ հին ատեն չի կրնալով մօտակայ լերանց մէջ ասրահով տեղ մը գտնել Աահարայի անապատն անցան , ու ստիպուեցան այն աւազուտ ու անքեր երկիրը բարեբեր ընելու ու օազիսները՝ շատցրնելու :

Հոն թէպէտե զանազան անուններ առին սակայն յայտնի կ'երեւնայ մի և նոյն ցեղէ առաջ եկած ըլլարին . ամենուն կերպարանքին նմանութիւնը նոյն է , սովորութիւնները նոյն , ու Արապներուն դէմ ունեցած ատելութիւննին հաւասար : Մասպատին մէջի եղած քաղաքները սանդիմածեւ պարսպով մը պատած , ու աշտարակներով ու փառելով ամրացուցած են : Մս պարիսպներս են որ զիրենք Արապներուն անդադար արշաւանքներէն կը պաշտպանեն : Իսյո սակայն այս խաղաղասէր ժողովրեան մէկ սերունդէ առաջ եկած ըլլարնան աւելի մեծ նշանը իրենց լեզուին ու օրինացը վրայ կ'երեւայ :

Աահարայի բնակչացը ու Շնորհայի Բապիններուն լեզուն բոլորովին Արաբերէնէ տարբեր ու աննման լեզու մըն է . բայց իրարու նայելով զրեթէ նոյն են : Բապինները Աահմետական եղան նէ իրենց մարապուտներն ու ՈՅՆՈՂանները . որ Արապներուն սրբակաց ու խմատուն մարդիկներն են , մեծ խնամքով և մտազլութեամբ սկսան խուրանը կարդալ . որով իրենց բնիկ լեզուով գրելը մոռցան : Մսնց լեզուն ինչպէս որ կ'երեւայ հին Պերուէր կամ Փետիէտն լեզուն պիտի ըլլայ , որ ին-

1 Օւնէ Կըսուին Ափրիէէի ընդարձակ անուազան մէջ գտուած կղզւոյ պէս գեղեցիկ մշտիած ու ծառատունկներով զարդարած բարեբեր երկիրները :

շուան սրբոյն ( ) գոստինոսի ատենները գեղերը մնացեր էր , և կը գանգատէր որ իր հօտին մէջ Փիւնիկեցւոց լեզուն գիտցող քարոզաց պակսութենէն հաւատոյ հոգե որ գանձերը ժողովլսդեան չեն բաշխուիր . վասն զինոյն ատեն եկեղեցականաց ու քաղաքացւոց լեզուն լատիներէն էր . թէպէտ գեղացիք շատ աւելի քրիստոնէութեն հակամէտ էին :

Հռավիմայեցիք Ափրիկէի տիրելով թէպէտ տեղացւոց լեզուն գործածութեան մէջ թողուցին , բայց շատ հաւանական է որ իրենց օրինաց մեծ մասը հօն ալ խոթած ըլլան :

Քապիններուն օրէնքները Արապներուն օրէնքներէն տարբեր են , վասն զի աս ետքիններունը իշխանական , ու զինուորական օրէնք է . ընդհակառակն Քապիններուն սկզբունքը հաւասարութեան վրայ հիմնած է . ու ամէն բան ընտրութեամբ կ'ըլլայ : Քապիններուն ամէն մէկ գիւղաքաղաքը , ու Աահարայի օազիսները տասնական հոգւով ժողով մը ունին , որուն ՇՆԵՅՏ կ'ըսեն , և ասոնք այլ և այլ թագերէ կ'ընտրուին . ամէն թագ կ'ընտրէ իւր պատուաւորը : Մս ժողովը կը կառավարէ զգիւղաքաղաքն ու իր շրջակայ գեղերը . իսկ մահուան վճիռաք իրենց գլխաւորին ձեռքն է որն որ իրենք իրենց կ'ընտրեն և իշխանութիւնը երբեմն ամսական է , երբեմն տարեկան : Մսնք չեն կիմար Արապներուն ցեղապետներուն նման ուղածնուն պէս հարկ ժողովել . հարա ամէն տարի ՇՆԵՅՏ նոյն տարուան հարկ : Դր օրակէս զի ըլլայ թէ գլխաւորը իր շահը փնտուելու համար աղքատաց ինչքը յափշտակէ , մասնաւոր իրեն համար ալ տուրը մը կ'օրոշուի : ( Արինակի համար ՇՆԵՅՏ կայ որ իր գլխաւորին տարուան օրերուն թուովը պարտէզներ ընծայ կու տայ : Իրաւ որ ամենայն ՇՆԵՅՏ այսպիսի ընծաներու կարողութիւն չունի . բայց ընդհանրապէս շատ պատուով կը վարուին իրենց գլխաւորին հետ , օրակէս զի ըլլայ թէ իրենք աղքահ երեան , ան ալ իրեն յանձնուած հոգը լաւ ըկատարէ : Մսոր համար է որ

Քաղիները Արապներէն շատ աւելի խաղաղ են, ու պատերազմալոր ընեն աւելի իրենք զիրենք Արապներէն պաշտպանելու համար է քան թէ ուրիշներուն վնաս հասցընելու համար : Այսաղաղութեան անխախտ մնալուն մէկ պատճառն ալ այս է որ Քաղիներուն գլխաւորները պատերազմէ ամենեին շահ մը չունին . ուր ընդհակառակն Արապներուն ցեղապետները պատերազմէն ժողված աւարին մեծագոյն մաւսը իրենց իշխալուն համար, հարատանալու միջոց պատերազմը կը սեպէն :

Այսարայի բնակիներուն աղքատաց վրայ ունեցած գութը շատ զարմանալի բան է : Ամենայն մարդ ստիպեալ է որ իր հունձքին կամ ժողված պտուղներուն մէկ մասը աղքատաց պահէ : Աղքատներն ու ճամբարդները հրաման ունին ուղած պարտէցնին մանալ ու կրցածնուն չափ ուտել, բայց միայն չեն կրնար ամանով առնել տանիլ . գարձեալ կերած պտուղներուն կուտերը ծառին քով պիտի թողուն :

Անին Օ առայս ըստած կրթութեան օգտակար գալրոցներ, ուր ով որ ուզէ կրնայ իր տղան ծրի գառտիարակել տալ մարատուտներուն կամ իրենց իմաստոցը : Ամէն մէկ գալրոցի քով մէյմէկ մզկիթ ու հիւրանոց կայ, ուր որ աղքատները ու անցաւորները Յօր ծրի կը կերակրուին . ինչպէս որ Արտօպայի մէջ Արաբը վանքերը կ'ընեն :

Կատ անգամ հիւանդները աս Օ առյաները կը վազեն մարատուտներէն իրենց հիւանդութեանը ճարցրնելու կամ աղօթք իննդրելու համար : Աս պատճառաւ շատ մեծ պատիւ ունին ասոնք ժողովրդեան առջեւ, ու բոլոր ժողովրդեան ընծաներովը կ'ապրին . իրենք ալ շատ չափաւորեալ կեանք կ'անցնեն ու հարկաւորէն աւելին քովերնին չեն պահէր : Աէպէտ ամենայն քաղաք իր գատաւորն ունի, բայց մարապուտները մեծ աղդեցութիւն ունին անոնց վրայ, ու շատ անգամնաև քաղաքական բաներու մէջ անոնց խորհուրդ կու տան կամ կ'առաջնորդէն, ո-

րով զրեթէ ցեղապետին հաւասար իւնանութիւն մը ունին :

## ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆ

### ԱՐՈՒԵՍՏ

Արտահամար:

Արքատութ կ'ըստուի այն նիւթը որով թղթերը կը կնքեն : Այս նիւթիս բաղադրութիւնն է լատա ըստած ինէմը, ու էտին և որ և իցէ գունաւորիչ նիւթեր : — Հայագույքի նման ըստածին բաղադրութիւնն է չորս լիսպրէ թիթեղ լաքքա՝ թեթև գոյն մը տուած, մէկ լիսպրէ Ա ենետկոյ ու էտին և իրեղ լիսպրէ Չինու կինաբարիս . և այս նիւթերը եռացունելով աղէկ մը իրարու հետ խառնելու է : Արքոր այս խառնուրդը բոլորովին պաղելու վրայ է՝ այնչափ կ'առնուն անկեց որ վեց գաւազան շնելու բաւէ : Ացիկայ մէկ մարտարիննէ բարակ սեղանի մը վրայ կը գնեն, որուն տակը կրակարան մը կայ որ զսեզանը կը տաքցընէ, և ձեռքով այս մնմը կը սկսին կրորելով երկրնցընել մինչև որ այն կտոր խմորը վեց գաւազանի երկայնութիւն առնու . ասկէ վերջը ալ չեն երկրնցըները, այլ ամուր փայտէ շնած քառակուսի գործիքով մը միայն կը կլորէն : Ատքէն ուրիշ գործաւոր մին ալ նոյն մոմէ գաւազանը կ'առնու ու ուրիշ մարտարիննէ պաղ սեղանի մը վրայ կը կրորէ նոյնալիսի փայտէ գործիքով մը, որպէս զի բոլորովին պաղի վերջը այս գաւազանը երկու կրակի մէջ բռնելով կը պտըտըընեն ու կը մաքրէն ինչուան որ երեսը հալիլ սկսի . ան ատեն կրակէն մէկդի կ'առնուն մոմը որ պաղելով երեսը փայլուն ու շիտակ կ'ըլլայ : Արքորդ գործաւոր մըն ալ նոյն գաւազանը վեց հաւասար կտոր կը բաժնէ, ինչպէս որ վրան առաջուցմէ նշանած է, և կոտրելով կտորներուն ծայրեղը ճրագի կը ցուցընէ որ շտկին և վրան գործարանին նշանը կը զարնէ : Անքա-